

կամ հետազայ կեանքին ընթացքին: Ուստի մէկը որքան նուազ չարիք գործէ այնքան քիչ քարմայ կ'ունենայ և այնքան կարճ ժամանակէն կրնայ իր հոգին ազնուացնել և յաջողիլ հասնելու մեծ միութեան, Նիւրվանայի: Քարմայի այս վարդապետութիւնը հակադրութիւնն է ճակատագրականութեան, որ բարոյական ճիշդը ջլատող ահաւոր ըմբռնում մըն է:

Աստուածիմաստները պէտք է զգուշանան փնտսելէ ուէ ապրող էակի, վասն զի նոյն կեանքն է որ կ'ապրի մարդէն սկսեալ մինչև յեփն բզէզին մէջ:

Ծէսեր և արարողութիւններ աւելորդ են աստուածիմաստի մը համար. կարեորը ճշմարտութեան զիտութիւնն ու ատոր համաձայն ապրուած կեանքն է:

2.— Քրիստոնէական Գիտութիւնը աստուածիմաստական և ախտարուժական վարդապետութիւն մըն է, որ Ամերիկայի մէջ սկիզբ առաւ շուրջ 1866ին, Տիկ. Մարի Բ. Գ. Էդդիի (Mrs. Mary Baker Glover Eddy) միջոցաւ, և ներկայիս 100,000 է աւելի հետեւողներ ունի Միացեալ Նահանգներու և եւրոպական երկիրներու մէջ: Տիկ. Էդդի 1867 ին հրապարակ իջաւ իբրև մտքի ոյժով բժշկող մը: Իր ուսուցումը կը հիմնէր սուրբ գրքի և սա սկզբունքներուն վրայ թէ մարդուն իսկական բնութիւնը հոգեւոր է, և թէ Աստուծոյ Հոգին Սէր և Բարութիւն ըլլալով բարոյական և մարմնական չարիքը հակառակ են այն Հոգիին որ կար Յիսուս Քրիստոսի մէջ: Մէկ Միտք, մէկ Աստուած, մէկ Քրիստոս միայն կայ և ոչինչ իրական է բաց Միտքը: Նիւթ և հիւանդութիւն ենթակայական թիւր զիճակներ են, ցնորքներ, որոնք կրնան վտարուիլ Աստուծոյ և Քրիստոսի ճշմարիտ գիտութեան մտային գործողութեամբը, կամ Քրիստոնէական Գիտութեամբ: Սովորական բժշկական զիտութիւնը.— զեղեր գործածելով և այլն,— անյարմար է, հետեւաբար հոգեւոր բուժումն է միակ դարմանը այն բանին որ իրապէս մտային վրէպ մըն է: Յիւսուս ինքը բժշկեց այդ միջոցով, որ, հետեւաբար, բնական էր և ոչ թէ հրաշալի, և հաւաստեց որ իրեն հաւատացողներն ալ կարող պիտի ըլլան նման բուժական գործեր կատարելու:

Քրիստոնէական Գիտութեան Ընկերութիւն մը կազմուեցաւ 1876 ին: Հետզհետէ

ժողովարաններ հաստատուեցան այլեւայլ քաղաքներու մէջ: Տիկ. Էդդի հրատարակեց քանի մը գրքեր, որոնք բազմաթիւ տպագրութեանց արժանացան, (Տես Enc-Brit. XI. ed. յօդուած Christian Science, որմէ քաղուած են վերոգրեալ ծանօթութիւնները):

Այս կարգի ազանդներու հանդէպ մեր Եկեղեցւոյ վերաբերումը որոշ է. զանոնք չի նկատեր իբրև ճշմարիտ միջոց հոգեւոր փրկութեան: Իսկ մեր ժողովուրդը շատ խոճեմ, վերապահ և հեռատես պէտք է ըլլայ ամէն կարգի հին ու նոր ազանդներու հանդէպ իր բռնելիք ընթացքին մէջ, և իր հոգին չյանձնէ իսկոյն ամէն ներկայացող նոր փրկչի: Մեր Փրկիչը մէկ է՝ Յիսուս Քրիստոս, և մեր Փրկութեան Մասեանը, Ս. Աւետարանը, կատարեալ էթէ միայն ջանանք ըմբռնելու զայն և սողորուինք անոր ոգիով:

Ոմանք թերևս շփում ունենալով այլազան ազանդներու հետեւողներէն մէկուն կամ միւսին հետ կը հետաքրքրուին անոնց վարդապետութեամբ և կեանքով, այդպիսիներուն պարտքն է ի հարկէ զգոյշ ըլլալ և հետ մնալ անխորհուրդ ծայրայեղութիւններէ, նորելուկ և միակողմանի ուսուցումներու մոլեռանդ ազանդաւորներ գտանալէ: Պատշաճ ծանօթութիւն ունենալ մեզ չըջապատող ուսուցումներու մասին, կարեւոր է, և կրնայ օգտակար ըլլալ, և թէ փոխանակ մեզ հետացնելու մեր մայրենի Եկեղեցւոյ հարազատ գրկէն, կարենայ ցոյց տալ մեզի գերազանց գեղեցկութիւնը մեր աստուածապարզ և կրօնին: Հայ-Քրիստոնէին Փրկութեան Տապանը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին է:

Ն. Վ. Գ.

ԽՈՒՆՈՒՄԻ ԵՒ ԽՍՏԻ

Շատ մի խօսիմ, որովհետև շատխօսութեան ժամանակ միշտ կ'ստուի մի բան՝ որն ակնկալի չպիտի հր ստել:

*

Մի՛ որոնեմ ո՛չ մեծ ուրախութիւն, ոչ աւերոյ հաւգոսութիւն. քի՛ ստացիմեի և քի՛ երկրորդի ետեւից ընկնելն արդիև չարչարանքի և խոչընդոտ հաւգոսութեան: